

ԳՈՐԾՈՒԹ ԵՐՏԱՆՔԻՆ

ՃԱՆՈՒՅՈՒՄՆ

Արարող Երկրի

Մեծ 47 նուակայով Յայտարար Լոյ գրին մէջ յիշված ՎԱՃԱՌՈՒՄՆ Յովսէփայ գրին հեղինակը՝ Վառնայի Մարուգէ գիտնական վարժապետը՝ որովհետեւ իրեն առջիքերթուածներուն մէջ՝ Իսրայէլացիները Եգիպտոս բերելով վերջացուցեր էր իւր դիւցադներգութիւնը, հիմայ անոնց ան տեղը քաշած չարչարանքները նկարագրելով՝ ԵՂԵՐԵՐԳՈՒԹԻՒՆ Չարչարանաց Իսրայէլացուոց անունով գիրք մըն ալ աշխատասիրեալ յօրինեց, որ այժմ տրվեցաւ յԱրապեան տպարանը ութը ծալ գեղեցիկ թղթի վըրայ:

Եւս գերբը՝ Իսրայէլացիներուն քաշած չարչարանքը կը նկարագրէ. որովհետեւ Իսրայէլացիները՝ Եգիպտոսին մէջ խիստ շանախով, և մեծ ազգ մը ըլլալով, փորաւորները անոնց շանախուն վըրայ կասկած ընելով՝ զանոնք զանազան տանջանքներով պատժել կըսկըսէ: Եւս մանկաբարձներուն սաստիկ հրաման կընէ, որ նորածին մանչ զաւակին կորսնցնեն. ասով շանախուն առաջը չի կրնալով առնել, կը հրամայէ մեծամեծ աշտարակներով բարձր բարձր պատեր շինելու, այսպէս ողորմելի աղբը օր առօր անգութ փարաւորներն ձեռքէն սաստիկ կը տանջուին:

Եւր էթէ զՎԱՃԱՌՈՒՄՆ Յովսէփայ, և էթէ զնորատիպ ԵՂԵՐԵՐԳՈՒԹԻՒՆՍ փափաքողը կրնայ ստանալ քաղաքի գրքավաճառներէն:

Գ Ի Ն 5 զԵՂ:

Իշերո՝ Հայոց օրագրերէն տանջված Լոբերըն:

Ինտիա Ռըլի՝ ըսված Հնդկաստանու անգղիարէն օրագրութի թարգմանվեցաւ հետեւեալ պատմութիւնը:

Տէր Դաւիթ Մկրտիչ:

Եւ քահանան Սպահանի գեղերուն ճուլֆայ ըսված գեղին մէջը ծնած էր 1775ին. իր հայրը խիստ երևելի ու պատուական վիճակի մը մէջ

էր Պարսից Շահին պաշտօնատարներէն մէկը ըլլալով. և ինչ մեծ հայրը ճուլֆայ ամենուն ճանչցրված՝ Սուրբ Ամենափրկիչ՝ անուն հայոց վանքին անդամն էր:

Տէր Դաւիթ Մկրտիչն ծնողքը առաջուց իր տղայութենէն միտքերնին դրեր էին՝ որ մեծ տարիքէն քահանայ ըլլալով իր Մկրտիչ վանքին տակերնէրուն ու պաշտօնին ծառայէ: Եւ ասանկ իր ծնողացը հոգ տանելովը իր վարժութիւնը սկսվեցաւ վերը յիշված վանքին դպրատանը մէջ, ու անկէ ետեւ ալ Աստուածաբանական գիտութիւնը սորվեցաւ՝ Եղիաթնայ ակադեմիան նուիրակ՝ գիտնական Յովակիմ Առաջնորդին խնամքովը, որմէն ինքը քահանայ ձեռնադրվեցաւ 1799ին, որ անտեսը քահանայի տարեկան էր:

Քահանայ ձեռնադրվելէն ետքը՝ շուտով իր Առաջնորդէն քահանայ կարգվեցաւ Մէյտէնի կողմերը հաստատված երկու եկեղեցիներուն մէջէն: Եւ եկեղեցիին ժողովուրդները առաջ քառսուն ընտանիքէն ելելի կային, բայց հիմայ հազու թէ քահանի չափ կելան: Հարիւր տարի չափ առաջ ճուլֆայի մէջ շատ եկեղեցիներ կային, որոնց շատերը հիմայ աւերակ են իրենց ժողովուրդը երկրի զանազան կողմերը ցրուելու համար. որուն գլխաւոր պատճառը ան տեղի կառավարութեանը սաստիկութիւնը եղաւ: Ինքը իր քահանայ ըլլալէն հինգ ամիս առաջ ամուսնացած էր, բայց հազու թէ տարի մը վայելէց իր ամուսնական վիճակը, ու ետքը խեղճը դժբաղդութեամբ կորսնցուց իր կրնիկը, և պարտաւորեցաւ որ միշտ որբ և այրի մնայ, ինչպէս որ Հայոց եկեղեցոյ կանոնն է որ առանց ամուսնանալու մէկը քահանայ չի կրնար ըլլալ, և քահանայ ըլլալէն ետքն ալ թէ որ կնիկը մեռնին՝ նորէն մէջ մըն ալ չի կրնար ամուսնանալ:

Հիմայ ինքը ժողովուրդապետական դպրոց մը ունէր և իր եկեղեցիին զակրները տասնը ութը տարի ձրիաբար կրթեց: Բոլոր սա ժամանակ, իր քահանայական պաշտօնը կանոնաւոր կերպով կատարեց, փրկութեան լուրը իր հօտին քարոզելով, հիւանդներուն տես երթալով, նեղեալներուն օգնելով, վշտացեալները մխիթարելով, և բոլոր ան ուրիշ գործքերուն ետեւէն իյնալով, որոնք որ Քրիստոսի մէկ ճըլ մարիտ ծառային նշաններն են: Բնդհանուր սովի և նուազութեան ատենի մը մէջ երբ որ իր քաղաքակցներէն շատերը կարող չէին իրենց կենաց պահպանութեանը համար հարկաւոր եղած բաները անգամ ձեռք ձգել աւ յարգի քահանան թէպէտ և իր վիճակը

ստորին էր, սակայն իր կարողութեանը չափ կարօտներուն կօզնէր, անօթիները կը կերակրէր, ու մեղքերը կը հագվեցունէր: Իր աղնուաբարոյութեան և բարեսիրութեան գործքերը խիստ խորունկ շնորհակալութեամբ կը յիշվին անոնցմով, որոնք որ անգամ մը օգնութիւն դասն իր առատաձեռն գթութեան իրենց իշխանութեան օրերը, սակայն հիմայ անգործութեան ու առատութեան քաղցրութիւնները կը վայելէն կոր:

Հայերը Հնդկաստանի սահմաններուն մէջ Սիւրաս, Պոմպէյ, Մատրաս, Կալկաթա, Տարբայ, Սյոյտապատ և ուրիշ տեղեր եկեղեցիներ ունին: Հայերը ուր որ երթան՝ կրտսէր Պրքանան անգղիացի ճամբորդ մը, եկեղեցիներ կը շինեն և Քրիստոնէական կըրօնքին տօները վայելուց կերպով կը կատարեն: Եւ եկեղեցիները ճուլֆայի Առաջնորդին իշխանութեանը տակն են՝ որ երբ որ հարկաւորի քահանաներ կը խրկէ Հնդկաստանի ժողովուրդը հոգևոր պաշտօնը կատարելու: 1818 Տէր Դաւիթ Մկրտիչը իր Առաջնորդէն Պոմպէյ երկրիցաւ՝ որ ան տեղի եկեղեցիին պաշտօնատար ըլլայ, ու հինգ տարի անոնց քահանայութիւն ընէ, ինչպէս որ ամեն սեզ հարգաստան երկրիցաւ քահանային սահմանված է հինգ տարի կենալու: Իր քահանայական պաշտօնին ստոր տեսարանին մէջ ինքը ինքը ժողովուրդը շատ յարգի ու հաճելի ըրաւ իր Քրիստոնէական հեղութեամբը, բնութեանը քաղցրութեամբը, և իր սիրոյն բարերարութեան գործքերովը: Եւ յնչափ անկեղծ ու ճշմարիտ յարգութիւն ստացաւ Պոմպէյի Հայ բընակիչներէն, որ իր հինգերորդ տարին վերջը երբ որ իր բնիկ երկիրը դառնալու վըրայ էր, իր ժողովուրդներէն մէկ թուով մը ընդունեց, որուն մէջը՝ իր հոն եղած ժամանակի իր քահանայական պաշտօնը քաջութեամբ ու ջերմեռանդութեամբ կատարելուն համար իրենց երախտագիտութիւնը ու շնորհակալութիւնը իրեն կը մատուցանէին: Եւս քահանի մը երկու Վնգղիացիներ ալ ստորագրեցին, որոնցմէ մէկն ալ Պարօն Քրանախ Ուրտն էր, և իրենց անուններնին ալ ստորագրեցին անոր զարմանալի ազնուութեանը՝ իրենց ինչ արժողութիւն տալերնուն նշան մը ըլլալու համար:

Տէր Դաւիթ Մկրտիչը ճուլֆայ դառնալէն ետքը իր հին ժողովուրդները և բարեկամները ընդունեցին զինքը շատ ուրախութեան նշաններ ցուցնելով, և ինքը կուրախանար նորէն

մէյմին ալ զինքը սննոց մէջը գանա-  
լուն համար, որոնք սիրելի էին իրեն :  
Իր վարքին անարատութիւնը և ան-  
կեղծութիւնը շատ հաճելի եղաւ իր  
Առաջնորդին , որն որ նորէն զինքը  
ան եկեղեցիին քահանայ ըրաւ , ուր  
որ առաջ ինքը հաւատարմութեամբ  
ծառայելով այնչափ պատիւ ստացեր  
էր , ու իր ժողովրդոցը այնչափ մխի-  
թարութիւն արժէր էր :

Սակայն անհամեմատ երջանկութիւն  
մահկանացու մարդոց բաժինը չէ աս  
արտասուտոց ձորին մէջ , ինչպէս որ  
Տէր Դաւիթ Մկրտիչն ալ եղաւ , որ  
Պոմպէյ բնակած ժամանակը իր ոտքին  
մէկ ցաւալն ակամբ պատահեցաւ ,  
որուն ճուղիքայի չոր ու ցուրտ կլիման  
ներհակ եղաւ : Աւստի իր բարեկամ-  
ները համոզեցին զինքը որ օդը փոխէ  
1836 ին Կալիֆօրնի ֆոխանորդին  
մահը որ լավեցաւ , Առաջնորդը Տէր  
Դաւիթ Մկրտիչը անոր տեղը յաջոր-  
դելու ընտրեց , ու զինքը պէտք եղած  
հրամաններովը Կալիֆօրնի խրկեց , ուր  
ապրիլի 12 . 1837 ին հասաւ : Իր ուս-  
մանը , բարեպաշտութեանը բարեկար-  
գութեանը և անարատութեանը համ-  
բուր իրմէն առաջ մինչև Գանգէս  
ծովեղբները գացեր էր , և աս քա-  
ղաքին Հայ բնակիչները ընդունեցին  
զինքը և իր կերպով յարգեցին :  
Թեան նշաններով իր մեծութեանը և  
արժանաւորութեանը վայելին պէս .  
և իրաւ անոնք շատ ուրախութե պատ-  
ճառներ ունէին որ այնչափ ընտիր  
ճրջմարիտ և պատուական անձ մը ի-  
րենց եկեղեցիին վրայ քահանայ կար-  
գը եցաւ : Եւ յարգելին ժամանակը  
խիստ վայելչապէս կը գործածվի և իր  
ժամերը խոհեմաբար ու օգուտներով  
կանցնին : Իր ժողովրդապետութեան  
տեսարանին հասած ժամանակէն մին-  
չև հիմա իր ունեցած ազնիւ շնորհք-  
ներուն ազդանդը իր ժողովրդոցը հո-  
գևոր մխիթարութեանը և յառաջա-  
դիմութեանը համար միշտ կը գործա-  
ծէ և կաճեցունէ և իր երկու յարգի  
օգնականներուն միաբանութիւնովը  
հաստատութիւնը կը կատարէ իր սուրբ-  
պաշտօնը , անմիաբանները հաշտեցնե-  
լով , վշտացեալները մխիթարելով , ու  
տարածելով ան օգտակար գիտու-  
թիւնը , որ մարդս իմաստուն կընէ  
դէպի փրկութեան :

Ի մեն առաքինութիւններուն վրայ ,  
որ կը բարձրացունեն ու կազմիւցու-  
նեն աս յարգի քահանային միտքը , իր  
բարեսիրութիւնը ամենուն գլուխն  
էր . իր երեսին հեղաբարոյ և խաղաղ  
նշանները՝ իր յարգի երկոյթը , մտե-  
րիմ ու ազնիւ մարդ ըլլալը կը ցու-  
ցնէին , և աս մէկ խօսքով մը մեր

պատմութեան յարգի նիւթը այնչափ  
բարոյական և քրիստոնէական առա-  
քինութիւններով զարդարված էր որ  
մենք կրնանք ճշգիւ անոր ըսել , ինչ  
որ Նաթայելին լավեցաւ : ” Ահա  
իրաւցնէ Խորայեցի մը որ իր ներսը  
խաբէբայութիւն չի կայ : ”

Մենք աս ազնիւ քահանային բա-  
րերարութիւնը հարուստ մեկը պատ-  
մենք : 1836 ին երբոր ճուղիքայի ե-  
կեղեցիին քահանան էր , եօթը տարե-  
կան Հայ տղայ մը հոր մը ինկաւ և ա-  
նիկա իր ջրոտ գերեզմանը պիտի ըլ-  
լար . բայց Տէր Դաւիթ Մկրտիչը ան  
միջապէս օգնութիւն հասնելով հորէն  
դուրս հանեց անիկա , ինքը անձամբ  
մեծ վտանգ և դժուարութիւն քա-  
շելով որ գրեթէ կէս խեղդւած էր :  
Քահանան ամեն կերպով անոր բը-  
ժըշկութեանը ջանաց , ու աղէկը ծը-  
նողքէ զրկված , որբ ըլլալուն համար ,  
աս յարգի քահանան շարունակաբար  
հոգ տարաւ անոր օգնելով , խնամե-  
լով , և պաշտպանելով , 1818 ին իր որ-  
դեգիրը Պոմպայ տարաւ ու վաճառա-  
կան պարոնի մը հոգողութեանը յանձ-  
նեց զանիկա : Կարդացողը զուարճու-  
թեամբ պիտի լսէ՝ թէ աս տղան Սէն-  
կեփօրի խիստ յարգի վաճառական-  
ներուն մէկն է հիմայ . որուն անունը  
էր Լուիս Բոնեթ : Ինչպէս  
նան հիմայ իր առատասիրտ և հայրե-  
նասէր քաղաքակիցներուն ստորագ-  
րութեամբը ” Սուրբ Ամենափրկիչ ”  
Հայոց վանքին դպրատանը հաստատու-  
թեանը համար հասցեթ մը կը ժողվէ :  
Պարօն Գրիգոր Սամ . Մատրասցի  
Հայազգի ազնուական մը կտակաւ  
20,000 ուսկի ձգեց վարժարանի  
համար , և իսկապէս կը յուսացվի թէ  
Կալիֆօրնի Հայերը նախանձաւոր  
պիտի ըլլան ան Պարոնին ազնիւ օրի-  
նակին հետեւելու , ու այնչափ օգտա-  
կար ( և ցանկալի նպատակի մը յառա-  
ջադիմութեանը առատաձեռն օգնու-  
թիւնով ջանալու : Զօժարութիւնը կը  
փափագինք որ աս քահանային գովու-  
թեան արժանաւոր աս գործը ամեն  
կերպով յառաջադիմութիւն գտնայ :

